

# ≡ ՍԻՐԱՆ ≡

ԼԳ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1959

◀ Նոյեմբեր - Դեկտեմբեր ▶

Թիւ 11-12

## ՓՈԽԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԸԿԱՆԻ

### “ՇՆՈՐՀԱԿԱՐ ՆՈՐ ՏԱՐԻ”



Նոր Տարիի սեմին զիրար կ'ողջունենք մեր կարծիքով լաւագոյն նկատուած մաղթանքով: Ամանց համար երջանկութիւնն է այդ լաւագոյնը և հետեւարար կը ցանկան երջանիկ նոր Տարի: Աւրիշներուն համար՝ ուրախութիւնը և բարութիւնն են այդ ցանկալի լաւագոյնը, ուստի կը մաղթեն զուարթ կամ բարի նոր Տարի: Հայ ժողովուրդին համար բարձրագոյն ցանկալի բարիքը նկատուած է շնորհը, և այդ իսկ պատճառով Ամանորի արշալոյսին մենք զիրար կ'ողջունենք «Հնորհաւոր նոր Տարի» մաղթանքով: տարի մը որ օծուն և լեցուն ըլլայ շնորհով:

Անդրադարձած ենք արդեօք որ շատ նշանակալից արտայայտութիւն մըն է սա որ մեր ժողովուրդը կերտեր է: Խորքին մէջ ապացոյց է զայն զործածողներու կողմէ քրիստոնէական կրօնի էութեան թափանցած ըլլալու: Միւս կողմէ ճիզ մըն է նոր Տարին ալ Մկրտութեան խորհուրդով կնքելու, ամբողջ տարին ալ քրիստոնէացնելու: Արդարեւ, չնորդը քրիստոնէական կրօնի աշխարհ տարի գերազոյն բարիքն է: «Շնորհն և ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստերած գերազոյն բարիքն է. «Շնորհն և ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն»: Այժմու զործածական քրիստոնէական թուականը յաճախ կը կոտոսի եղեն»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»: Մեր հաւատքի մեծագոյն քարոզիչը և տարածիչը, չենք «Շնորհաց թուական»:

Շնորհ ըսուածը, բոլոր ողեղէն արժէքներու և իրականութեանց պէս, ինքնին անտեսանելի է: զզալի կը դառնայ, և հետեւարար կրնանք Տեսնել, երբ ինքնին անտեսանելի է: զզալի կը դառնայ, և հետեւարար կրնանք Տեսնել: «Տեսաց թանձրանայ մարդոց խօսքերուն, զործերուն և կետնքերուն մէջ: «Տեսաց դիմուս նորա և ճշմարտութեամբ»:

Մեր նոխնիք՝ որոնք կերտեր և զործածեր են «Հնորհաւոր նոր Տարի» քարանաձել, տալանակը դարձած են նուև այդ մաղթանքով արտայայտուած դարանաձել, ու մենք այսօր կը Տեսնել անոր փայլը և ճառազայթումը անոնց զափարին, ու մենք այսօր կը Տեսնել անոր փայլը և ճառազայթումը անոնց

մեղի ձգած զործերուն և խօսքերուն մէջ։ Նշմարելի է այդ մեր հին տաճար-ներու չնորհալի ներդաշնակութեան, խոնարհ բարձրացումին և ամփոփ ու ամուռ կեցուածքին մէջ։ Տեսանելի է այդ մեր ձեռագիրներու լաւագոյն նմոյշներուն մէջ՝ զոյներու անուշութեան, զիծերու նրբութեան և դէմքերու հեղութեան մէջ։ Մանիշակի անթաքչելի բոյրին պէս իր ներկայութիւնը կը ծաւալէ չնորհաց այդ ողին մեր ձեռագրաց Յիշատակարաններու յաճախ անպանց բառեռուն և ինքնամեղադիր, խոնարհ և համակրելի արտայայտութեանց մէջ։ Կայ չնորհաց այդ օծումը մինչև իսկ աշխարհիկ ճանչցուած հին աշուղական և նման զրականութեան մէջ։ Մեր երգերէն հարազատները իրենց մէջ կը թրթռացնեն սրախն դպչող չնորհաց լարը։ — Ինչ որ մնացեր է մեր նախնիքներէն իրրի ժառանգութիւն, կարծես պահուեր է այդ չնորհով զմռառւած ըլլալուն պատճառով։

Մեր չնորհաց ժառանգութեան վրայ նետուած այս շատ ընդհանուր ականարկէն յետոյ երը մեր աչքերը կը դարձնենք մեր ներկայ ապրող իրականութեան վրայ, յատկապէս Սփիւռքի մէջ, և կ'որոնենք չնորհաց բարախումը մեր հաւաքական կեանքի խօսքերուն և զործերուն մէջ, հարցումը ինքնարերաբար մարմին կ'առնէ մեր մտքին մէջ։ ցամքած է արդեօք այն ազրիւրը՝ որմէ ամէն Ամանորին և Ծնունդին հայ ժողովուրդը կը լեցնէր իր սոկէ սափորը, ըմպելու համար անկէ նախ ինքը, և ապա բաշխելու զայն ուրիշներուն ամբողջ տարուան ընթացքին։ Ինչ հարկ՝ մատնանշումներ կատարելու, հաստատելու համար թէ ստուար մեծամասնութիւնը Սփիւռքի մեր զորչ իրականութեան արդէն իսկ բացէ ի բաց կամ լուելեայն ամուսնալուծում հոչակած է չնորհաց կեանքը։ Կը պակսի այս օծութիւնը մինչև իսկ այնպիսի շրջանակներու մէջ՝ որոնք կաթսան պիտի ըլլային այս միւռոնին . . . ։ Քրիստոնէական հասկացողութեամբ Եկեղեցի մը Եկեղեցի է Ենորհօֆ միայն։ Անկէ պարագուելէն յետոյ ուրիշ ամէն բան կընայ ըլլալ բացի Քրիստոսի Եկեղեցիէն։

Նոր Տարին ալ իրըն չնորհ կը տրուի մեզի ժամանակի Տիրոջմէն։ «Թող զդա և զայս ամ» որպէսզի չնորհաց պառւզներ բերենք։ Մեծ Առաքեալը ոչ միայն առատաբար կը բաշխէ զայն իր սիրելիններուն, այլ խստիւ կը պատուիրէ։ «Մի՛ ընդունայն զշնորհսն Աստուծոյ ունել»։ այլ՝ «աղինդ կալցուք զշնորհսն»։ Հետեւաբար ոչ մէկ ժամանակի մէջ թերես այնքան ուժեղ է կարիքը Ամանորի այս սրտառուչ մաղթանքին, որքան մեր չնորհազուրկ օրերուն։

Ենորհաւոր Ամանոր ամենքիս։

